



ՄԱՍԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Հ Ա Յ Լ Ե Չ Ո Ւ Ի Ե Ի Մ Շ Ա Կ Ո Յ Թ Ի
Ա Ս Ա Ռ Ն Ա Յ Ի Ն Խ Տ Ա Ց Ե Ա Լ Դ Ա Ս Ը Ն Թ Ա Ց Զ
O q n u t n u 2021

Պսակաժահրի համաճարակը ամկախած է առ հասարակ ծրագիրներու մշակումը: Այսու հանդերձ յուսալով որ դէպի լաւ կարենանք ընթանալ, կը հրապարակենք այս հաղորդագրութիւնը, վստահացնելով թէ ամէն փոփոխութիւն այստեղ գրուածին նկատմամբ ժամանակին իսկոյն պիտի տեղեկացուի հանրութեան:

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Հաստատութեան հետ գործակցաբար, կազմակերպած Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը տեղի պիտի ունենայ Օգոստոս 2-17: Զննութիւնները՝ Օգոստոս 17-ին: Ժամանում՝ Օգոստոս 1-ին, մեկնում՝ Օգոստոս 18-ին: Դիմումի պայմանաժամ՝ Յունիս 15:

Դասընթացքը ունի չորս մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմներ: Դասերը տեղի կ'ունենան Երկուշաբթիէ Շաբաթ, օրը հինգ պահ՝ առաւօտեան: Դասընթացքի տեւողութիւնը ուսուցողական 65 ժամով կը սահմանուի: Դասերու ներկայութիւնը ՊԱՐՏԱԴԻՐ Է: Մասնակցութեան համար պահանջուած **նուազագոյն տարիքն է 18:** Դասերը տեղի պիտի ունենան STUDIUM MARCIANUM-ի գլխաւոր շէնքին մէջ՝ <https://www.seminariovenezia.it/cms/galleria/il-seminario/>:

Դիմումները պետք է կատարուին ԱՆՁԱՄԲ եւ ԳՐԱԴՈՐ, նշելով միշտ ՀԵՌՄԻՍՕՍԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (E-Mail) հասցէ մը: Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային այլեւայլ ձեռնարկներ՝ մասնագիտական դասախօսութիւններ (ծրագիրը յայտարարելի գարնան), Վենետիկեան այցեր, Վերափոխման Ս. Պատարագին եւ Խաղողօրհնէքին մասնակցութիւն Ս. Դազարու Մայրավանքին մէջ: ՓՎՓԱՔՈՂՆԵՐՈՒՄ, կէսօրէ վերջերը, ՁՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱԲԱՆԴՈՒԹԻՆ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ դասեր:

Արձանագրութեան սակն է՝ 850 € կամ համապատասխանը՝ տարարժոյթով ըստ օրուան սակին: Այս գումարին **600 Եւրոյի բաժինը** պետք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 15: Այս կանխավճարը պետք է կատարուի դասընթացքի ընդունուելէն սկսեալ 15 օրուան ընթացքին, դրամատնային փոխանցումով կամ միջազգային ընդունելի փոխագրով (cheque): 15 Մարտէն վերջ, իբրեւ կանխավճար, պետք է որկուի **850 Եւրոյ** մինչեւ ՅՈՒՆԻՍԻ 30ը, որ արձանագրութեան համար վերջին պայմանաժամն է: Արձանագրութեան մնացեալ մասը ՊԷՏՔ Է ՎՃԱՐՈՒԹԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՍՈՒՏՔԻ ՕՐԸ հնչուն գումարով կամ միջազգային ընդունելի փոխագրով (cheque): ՎԱՐԿԱԹՂԹԱՅԻՆ վճար (Credit card) **չ'ընդունուիր:** 10% զեղչ մը կը կատարուի անոնց՝ որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): **ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՞՞՞ ՄԷԿ ՊԱՐԱԳԱՅԻ ԿԸ ՓՈԽՈՒԹԻ ԵՒ ԿՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍԸ ՈՐԵՒԷ ՊՏՏԱՌՈՒՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԹԻՐ**, բացի բժշկական վկայութեամբ հաստատուած հիւանդութեան կամ պսակաժահրի (covid-19) արգելքին բերմամբ: Դրամատնային փոխանցումին (bank transfer) համար, գրանցումէն վերջ՝ քարտուղարութիւնը պիտի որկէ Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները (հաշուի թիւ, IBAN եւլն.): Նոյնպէս պիտի ուղարկուի փոստային հասցէն՝ փոխագրերու ուղարկումին համար: **Դրամատնային բոլոր ծախսերը** դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն՝ Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած՝ խոհանոցային յարմարութիւններով: Օգոստոս 1-17 ներառեալ՝ ամբողջ շրջանին համար, **բնակութեան սակ՝ 650 € անձ գլուխ** երկու հոգինոց փոքր յարկաբաժնի մէջ, **900 €** առանձին սենեակի մէջ:

Թէ՛ առանձին եւ թէ՛ զոյգ սենեակները յոգարանային եւ զովասարքչային (air-conditioning) յարմարութիւններ ունին: Նշուած գումարին մէջ կը մտնէ նաեւ Վենետիկի զբօսաշրջիկներէն պահանջուած բնակութեան տուրքը, ըստ Վենետիկի քաղաքապետարանի օրէքին:

Բնակութեան վճարին համար, տուեալ ժամանակաշրջանի ընթացքին, **կարելի չէ օրական հաշուարկում** կատարել: Անոնք որ կը խորհին նշեալ թուականներէն **աւելի առաջ գալ կամ մէկ-երկու օրուան ընդունելի յապաղումով մը ժամանել**, եւ կամ **աւելի ուշ մեկնիլ՝ ՊԷՏՔ Է ԻՐԵՆՔ ՀՈԳԱՆ Խրեճց բնակութեան յարմարութիւնն ու ծախսերը** այդ օրերուն համար:

Իւրաքանչիւր **ճաշ կամ ընթրիք**, զոր ամէն որ պէտք է ԱՆՁԱՄԲ հոգայ, կրնայ արժել 10-15 Եւրոյ: Ձերմօրէն կը յանձնարարուի փախադրամիջոցներու համար **CARTA UNICA** զեղչաքարտի գնումը: Յաւելեալ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՄՆԵՐՈՒՄ համար ելզիր մը (E-Mail) ուղարկել հետեւեալ հասցէին՝ info@padusaraxes.com, c/c benedettacon@gmail.com հասցէին, կամ հեռաձայնել, նաեւ WhatsApp-ով, բջիջայինի հետեւեալ թիւին՝ +39.379.1330687, Երեքշաբթի եւ Ուրբաթ առաւօտները՝ ժամը 10:30-13:00 (ԻՏԱԼԻՈՅ ԺԱՄՈՎ): Եթէ կարելի չլլայ անմիջապէս կապ հաստատել, կարճ հաղորդում մը որկել տրուած թիւին: Հեռաձայնել առաջ լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը: Կազմակերպութիւնը պատասխանատուութիւն չի ստանձներ տպագրական վրիպակներու նկատմամբ: